

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ

913--929

Գրեց, ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԳՈՆԷ

1410


Թարգմ. ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐՅԱՆ

Գրեց  
Արամ Արարյանի  
Պատկեր — Մարտիրոս

112

# ԿԵԱՆՔ ԵՒ ԳԻՐ

ԳԱԶԻՐԷ - ՏԱՌԵԳԻՐՔ - 1948



ARS LONGA

VITA BREVIS



ՔՐՈՆՏԱՔ

# ՔԱՄԻՒ

"Մեծ Կրթամշակույթ"



**CAMUS**  
"LA GRANDE MARQUE"  
COGNAC

Գ. Պոլսեյ

Գրքանոց  
Հայաստանի  
Գրադարան  
— Երևան

**Ա Շ Ո Տ Ե Ր Կ Ա Ք <sup>(1)</sup>**

913-929

Բր. 2-րդ գերդեղատ.

Հարցադրումներ

Կղ. թ. 8865. 8868. 8870. 8874  
8880. 8886. 8892. 8898.

(1948 թվ. #1-20 Երբ 1948)

Կղ  
3831



Գրքանոց  
Հայաստանի  
Գրադարան  
— Երևան

(1) Թրանսերկն բնագիրը հրատարակված է Annuaire de l'Institut de Philologie et d'Histoire Orientales (Mélanges Jean Capart) Գ. հատրիս (1935) մեջ, էջ 13-35: Այս հատար մաս կը կազմէ Պրիսիսիսի Ազատ Համալսարանին:

Ա.

Բիւզանդացի քրոնիկոգիրներ հետեւեալ բռտերով յիշատակած են Հայոց Աշոտ Երկաթ թագաւորին. Բիւզանդիոն ժամանումը.

«Այս ասէն մայրաքաղաք ժամանեց Աշոտ, համբաւաւոր իր ուժով և որդի իշխանաց իշխանին: Իրեն համար կը պատմուէր թէ այն քան արտասովոր ոյժ մը ունէր որ երկաթի ձող մը կրնար շըջանակի մը վերածել, երկու ծայրերէն դարձնելով, որովհետեւ երկաթին ընական սմբութիւնը չէր կրնար դիմադրել իր ձեռքերու ուժին: Երբ Աշոտ Պոլիս ժամանեց, կայսրուհին զինքը ընդունեց մեծ պատիւներով և յետոյ իր երկիրը վերադարձուց:

«Սեպտեմբեր ամսուն, ընդհիկտին Գ. ձայագդին Փանքրաթուքաս(=Բագրատուկ) Ադրիանուպոլիսը յանձնեց Սիմէոնի» (2)

Պատմագիրները չեն յիշած Աշոտի ժամանման թուականը: Բայց, նկատելով որ ժամանումին յիշատակութիւնը Ադրիանուպոլսոյ գրաւումէն աւաջ է՝ Սեպտեմբերի մէջ, Ընդհիկտին Գ., այսինքն 914ին, հաւանական է որ իր ժամանումը տեղի ունեցած ըլլայ այդ թուականէն առաջ:

Այն կայսրուհին որ Հայ իշխանը ընդունեց Զոէն է, կոնստանդին Ծիրանեմէնի մայրը: Աղեքսանդր կայսր մեռաւ առաջին ընդհիկտինին Յունիս Եին, այսինքն 913ին: Իր յա-

ջորդը՝ կոնստանդին, զսպելէ ետք կոնստանդին Տուքոսի (Տուկիծ) այստամբութիւնը, պահանջեց որ Պոլիս վերադառնայ իր մայրը Զոէ, զոր Ալեքսանդր արքունիքէն հեռացուցած էր: Ասիկա պատահեցաւ 914ի սկիզբը, ինչ որ մեզի կը թելադրէ Աշոտի Բիւզանդիոն ժամանումը դնել նոյն 914 տարւոյն առաջին վեցամսային, Սեպտեմբերէն առաջ:

Այս թուականին շնորհիւ, որ տարակուսական չէ, կարելի պիտի ըլլայ ճշդել Աշոտի իշխանութեան ժամասկագրութիւնը, որ բաւական չիօթ է:

Այս Աշոտը պէտք չէ շփոթել ուրիշ Աշոտի մը հետ, որ նոյնպէս համբաւաւոր էր իբր ուժով և կը կոչուէր Երկայնածեան (մաքրոսէյր): Այս վերջինը ինկաւ Պուլկարոֆիկոնի ռազմադաշտին վրայ, 896ին: Նշանաւոր է մանաւանդ իր ծառայով՝ Մելիստով (Մելի), որ Լիւկանտոնի Թեմին քաջարի հիմնադիրն է:

Մեր Աշոտը իշխանաց իշխանին (քու արխոնքոս քոն արխոնքոն) զաւակն էր: Այս է այն պաշտօնական տիտղոսը, զոր կայսերական դիւանատունը կուտար Մեծ Հայոց (քիս մե-

կալիս Աւեհիաս) թագաւորներուն, որ կը պրտակոչէին Անիի Բագրատունի և Վասպուրականի Արժրուհի հարստութեանց (1):

(1) De Cerim., f. 868-878: Ռոմէն Լեկապեցի եւ Կոնստանդին է. ի օրով այս սիսդոսը յասուկ եր Վասպուրականի քաղաւորներուն, մինչ «Անի»ի (Շիրակ) Բագրատունի քաղաւորներն իր գանազանուէին Մեծ

(2) Theoph. Cont. p. 387, Sym., p. 722, Georg., p. 879:

Աշոտ յաջորդեց իր հօրը՝ Սմբատի, որ, ըստ Ասողիկի (Ժ. դար) Հայոց 340 (Քրիստոսի 891) թիւին՝ գուճ բարձրացաւ, և 24 տարի թագաւորելէ ետք մեռաւ Հայոց 364 (Քս.ի 915) թիւին: Նոյն հեղինակը կ'ըստ նաև թէ Աշոտ իր հօրմէն ետք 15 տարի ապրեցաւ, որուն 8 տարին գահուն վրայ, և մեռաւ Հայոց 378 (Քս.ի 929) թիւին: Ըստ այսմ, Աշոտ պէտք է թագաւորած ըլլայ 921էն մինչեւ 929: Ասողիկ կ'ընդունի 7 տարուան անտերն ջուրեան շրջան մը, Սմբատի մահէն (915) մինչեւ Աշոտի գահակալութիւնը (921):

Հակոբակ իր ճշգրտութեան, այս ժամանակագրութիւնը գրեթե բախտաբար խնդրական է: Ըստ Յովնաննէս Կաթողիկոսի, որ Աշոտի և անոր հօր՝ Սմբատի ժամանակակից է և նոյնիսկ անոնց խորհրդականը, Սմբատ թագաւորած է 22 տարի, ինչ որ ինքնին բաւական է կասկածելի ընծայելու համար Ասողիկի հաշիւը: Թ. Արծրունի Սմբատի հօր մահը կը գնէ Հայոց 339 (Քս.ի 890) թիւին, և Ասողիկ Սմբատի գահակալութեան թուականը կը գնէ Հայոց 340, այսինքն Քս.ի 891 թիւին, Ուրեմն 891ը առաջին տարի: պիտի ըլլայ, իսկ վերջինը, այսինքն 24րդ տարին, պիտի համապատասխանէ Հայոց 363 և Քս.ի 914 թիւին և ոչ թէ Հայոց 364 և Քս.ի 915 թիւին, ինչպէս սխալ հաշուած է Ասողիկ: Եւ ինչ որ այս տարին է որ Մովսէս Կաղանկատուացի կը գնէ Սմբատի մահը, և Մխիթար Այրիվանեցի ալ նոյն թուականը ընդունած է: Սմբուէլ Անեցի իր գործին մէջ երկու թուականներն ալ գրած է, Հայոց առաջին (փրոթոս թիւ Մեկալիս Արմենիա) յիսդոսով: Անդ:

այնպէս որ, ըստ անոր, Սմբատ անգամ մը մեռած է 914ին և անգամ մըն ալ 915ին (և ոչ 917ին, ինչպէս տպագրուած է, Պժէ ուղղելի է ՊժԵ): Վերջապէս Ստեփաննոս Օրբելեան Հայոց 362 թուականը ընդունած է, անշուշտ համադրելով Ասողիկի և Յովնաննէս Կաթողիկոսի տուեալները, 340+22 = Հայոց 362 կամ Քս.ի 913 թիւը: (2)

Ասողիկի և ուրիշ հեղինակներու տեղեկութիւնները, ինչ որ ալ ըլլան իրենց տարբերութիւնները, անկախ աղբիւրներու գոյութիւնը ենթադրելի չեն տար, այլ այս կամ այն կերպով Յովնաննէս Կաթողիկոսէն սերած են: Պէտք է ուրեմն զանոնք ճշդել առաջին աղբիւրին համաձայն, և այս աղբիւրն ալ քննել՝ որոշելու համար թէ՛ այն թուականը որով կը զբաղինք և թէ՛ Աշոտի թագաւորութեան շրջանին պատահած զէպքերուն ժամանակագրական կարգը:

Յովնաննէս Կաթողիկոս, (3) էջ 214, բաւական ճշգրիտ թուական մը կուտայ, որ կըրնայ մեկնակէտ ծառայել մեր հետազոտութեանց: Այս թուականն է Սմբատ թագաւորին հակառակորդ Ատրպատականի էմիր Եուսուֆ (Յուսուֆ) Պին Ապուս Սաճի տապաւնութեան թուականը: Եուսուֆ, ըստ Յովնաննէս Կաթողիկոսի, Հայոց 358 տարուոյ Զատկին, այսինքն 16 Ապրիլ 909ին, Սիւնեաց գաւառը արշաւեց:

(2) Օրբելեան, Պատմութիւն Երկրին Սիւական, Գլ. 38.

(3) Յովնաննու Կաթողիկոսի Դրասիրանկերացոյ Պատմութիւն Հայոց (Ղուկասեան մատենադարան, Թիֆլիս 1912):

17

Նոյն տարին ամառն ի բուն էմիրը աւէն միջոցի դիմեց գերի վարելու համար Սմբատ թագաւորը, բայց չըյաջողեցաւ և Գուշի վերադարձաւ հոն ձմեռելու համար (էջ 218): Սմբատ իր մայրաքաղաքը՝ Երազաւորի վերադարձաւ:

Յաջորդ դարնան (910, (էջ 218) Երուսուֆ պատերազմ մղեւ, Նիզի մօտ, Սմբատի որդւոյն Աշոտ և անոր եղբոր՝ Մուշեղի ղէմ: Երուսուֆ պարտութեան մատնեց անոնց զօրքերը և պաշարեց Վաղսրշակերտը, Բագրևանդի մէջ: Ասողիկ այս պաշարումը կը դնէ Հայոց 359, այսինքն Քս.ի 910 թիւին, ինչ որ համաձայն է Յովհաննէս Կաթողիկոսի պատմածին:

Յետոյ Սմբատ զիմեց Խալիֆային, Տարօնի իշխան Գրիգորիկոսի միջոցաւ: Այս այն համբաւաւոր Գրիգորիկոսն է, զոր կը յիշէ Կոնստանդին Միրանեմին: Գրիգորիկոս «խոհեմ և հանճարեղ իշխանը» Խալիֆային կատարած ղիտումին մէջ չյաջողեցաւ: Այդ ժամանակ Խալիֆային կայսրութեան մէջ ապստամբութիւններ ծագած էին. այդ պատճառաւ քաղաքական կացութիւնը նըպաստաւոր չէր միջամտութեան: Ըմբոստութիւնը, որուն կ'ականարկէ Յովհաննէս Կաթողիկոս, Գարմաթներու ապստամբութիւնն է, որուն պետը Էնքզիքը Մահաբի հռչակած էր 8 Յունուար 910ին և գրաւած՝ Աղեքսանդրիան: Խալիֆային լաւագոյն զօրավարը՝ Մուշիս Եգիպտոսի մէջ կը կռուէր ապստամբներուն դէմ: (1)

(1) Weil, Geschichte der Chalifen, II p., 594:

Յովհաննէս Կաթողիկոս կ'աւելցնէ թէ Լեւոն կայսրը (տպագրին մէջ, էջ 233, կայ Բարսեղ, ինչ որ բացայայտ սըխալ մըն է) պատրաստ էր Սմբատ թագաւորին օգնութեան հասնելու. բայց իր մահը արգելք եղաւ: Իր յաջորդն ալ՝ Աղեքսանդր, զոր կը մտահոգէին ապստամբական խռովութիւնները, չկրցաւ հայոց թագաւորին օգնել: Երկու կայսրերուն յիշատակութիւնը, որոնցմէ մէկը մեռաւ 11 Մայիս 912ին, իսկ միւսը՝ 6 Յունիս 913ին, ինչպէս նաև Կոնստանդին Տուքատի ապստամբութեան ականարկութիւնը, բնաւ չի նշանակեր թէ պատմագիրը 912-913ի դէպքերուն մասին կը խօսի այդտեղ: Իր պատմութեամբը տակաւին 910 տարին չէ անցած: Սմբատ կայսեր օգնութիւնը չէր խնդրած: Ասիկա լոկ ենթադրութիւնն է Յովհաննէս Կաթողիկոսին, որ, իբրև բիւզանդական կայսրութեան ջերմ բարեկամ, կը ձգտի արդարացնել քրիստոնեայ մեծ վեհապետին անտարբերութիւնը իր երկրին դժբախտութիւններուն հանդէպ, ճիշդ այն պահուն ուր նոյնիսկ անհաւատներուն պետը միջամտելու արամադրութիւններ ունէր:

Յովհաննէս Կաթողիկոս անմիջապէս ետքը պատմութեան թելը ձեռք կ'առնէ: Սմբատ, իր տազնապալից կացութեան կատարեալ գիտակցութեամբ, արտաքին ո՛րեւէ օգնութեան յոյս չունենալով, եկաւ ապստանիլ Կապոյտ բերդը, «միայն երկնային այցելութեան» սպասելով, Տարի մը վերջ, (էջ 234) տակն 911ին, Երուսուֆ բերդը պաշարեց: Թագաւորը խորապէս յուզուեցաւ երբ տեսաւ որ քրիստոնեաները իրեն դէմ մահմետականներուն հետ կը միանային, և չուզելով իր եղբայր-

հասարակաց թշնամիին դէմ: ԵՈՒՍՈՒՓ, այդ միացեալ ճակատը տեսնելով, զայրացաւ և, տկարներուն վրայ յարձակելով սկսաւ ժողովուրդին վրայ «թափել իր թոյնը»: Յովհաննէս կաթողիկոս (էջ 246-256) սըրտածմիրկ կերպով կը նկարագրէ այն խժգժուութիւններն ու հարըտահարութիւնները, զոր դոր ծեց մահմետայան իմիրը, առանց ինայելու կիներուն ու փոքրիկներուն: Գուգարաց աշխարհէն Միքայել անուն երիտասարդ մը, ինչպէս նաև Գուգիթ և Գուրգէն Գնդուսի եղբայրները նահատակուեցան: (1): Երկրին վի-

ճակը ծանրացնելու պատճառեղան նաև այն աւերումները զոր կը կատարէին քրիստոնեայ դրացիները՝ Յոյները, Ափխաղները (Եգեբացիք), Գուգարները և Ուտէացիները, պատրուսկելով թէ երկրին ըարգաւաճ վիճակը չար իմիրին նախանձը գրգռելու պիտի ծառայէր (էջ 256):

(1) Այս նահատակները կը տեսնուին 27 Մարտիին, ըստ Յովհաննէս Կարողիկոսի (պէսֆէ սրբագրել 20 Մարտի, ինչպէս է Ասողիկի եւ Յայսմաւուսի մէջ): 912էն 916, Մարտի ամիսը կը համապատասխանէ Յունուարին: Յովհաննէս Կարողիկոսը այս մարտիոսները կը դասէ «սկար»ներուն կարգը, որոնք ԵՈՒՍՈՒՓի կասաղութեան զոհ գացին: Նոյն պատմագիրը անոնց մարտիրոսութիւնը կը դնէ Մաբաթի մահէն, ճոյճիսկ Առոսի բազաւորութեան ետ, հաւանականաբար 914ի Յունուար ամսուն: Միքայել ծանօթ է Վրական քրոնիկոնին, ու կարծի մակամունը կը կրէ: Ըստ Վարք Կոպրոնի՝ Միքայել, ԵՈՒՍՈՒՓի ձեռք ինկաւ Մաբաթի մահէն առաջ: Brosset Histoire de la Géorgie, I, էջ 276:

Այս թշնամական վարմունքը, նոյն ինքն անոնց հողմէ որոնցմէ օգնութիւն կ'ակնկալուէր, ժողովուրդին մէծ վիշտ կը պատճառէր: Արտաքին պատերազմը և մրցակից պատերուն միջև ներքին պայքարները վերջ ի վերջոյ ժողովուրդին համբերութիւնը սպառեցին: Այն առեւ տեսակ մը յեղափոխութիւն ծագեցաւ. «Խահարձ ծագում ունեցող մարտիկ», ինչպէս կ'ըսէ պատմաբանը, օրհուրցան մեծերու դէմ չճանչնալու համար անոնց իրաւունքները» (1): Թագաւորներն ու իշխանները իրենց կարգին կը ջանային կործանել նախկին նախարարական տունները և ըստ կամա նորեր ստեղծել անոնց տեղ: Շղթայագերծ կիրքերը կը սպառնային վեր ի վայր շրջել ընկերային կարգը: յոռի բնազդները, նախանձը, չարութիւնը ազատ սասարէղ գոտի էին. առելութիւնը մըղեց ամէնքը որ իրարու դէմ ելլեն զէն ի ձեռին: Արիւնը կը հոսէր, տունները, զիւղերը և աւանները կը կործանէին: Խրատ սով մը ա'լ աւելի ծանրացուց թշնամութիւնը և անհամար զոհեր խլեց: «Կոյժայրացայտ հուրը որ տեղաց մեր վըրայ, պատերազմիկներուն ահողորմ սուրը, որ անդադար մեր վրայ կը տարածէր մահ-

(1) Անուասիկ Յովհաննէս Կարողիկոսի տղերք ամբողջութեամբ. «Նուագունեն էան զմեծամեծա ձեռներեց լիբիլ շանային, եւ ծառայեն ըստ Սողոմոնի ննաւերին զի զտեսս արխաւորեալ՝ գեանի զնագուսցեւ եւ ինքիանէ կլցեն լիբիլաւ անիպարանցս եւ առարու հարոզս՝ խոխացեալք եւ սոնացեալք մեծաւ ապասմբութեամբ» (էջ 255): (Մ. Թ.)

ւան հոտը, եօթը տարի տեւեցին, և մենք, մնացողներս, ստիպուեցանք պանդխտիւր» (էջ 261):

Հեղինակը կը թուի այս պատկերը դիտմամբ չափէն աւելի մուշկ ցոյց տուած ըլլալ, անձնական պատճառով մը: Հայաստանէն մեկնած էր ինք Սըմբատի կենդանութեանը: Սըմբատ խաղաղութեան բանակցութեանց համար զինքը շերտ կած էր Եսուսեֆի քով, որ զայն կալանաւորելով բանտ նետած էր: Կաթողիկոսը կըրցած էր Աղուանից երկիրը փախչիլ և ապաստանիլ Ատըրբեյքանի իշխանին քով, անկէ անցնելու համար վրաց թագաւոր միւս Ատրնբրսեհին քով: Սմբատի սպաննութեան, ինչպէ՞ս նաև Աշոտի գահակալութեան ատեն, ինք տակաւին Ատրնբրսեհին հիւրն էր: Անշուշտ երիտասարդ թագաւորին և երկրին վիճակը շատ ծանր էր. բայց, հակառակ ասոր, պատմագիրը այդ վիճակին նկարագրութիւնը չափազանցած է, թեթեւ կերպով մը չքմեղացնելու համար ինքզինքը,

որ իր հօտը լքած էր, երբ Սմբատ թագաւոր իր անձը կը զօնէր իր պորտականութեանց:

Ատրնբրսեհի քով բանուած ատեն, կաթողիկոսը նամակ մը ստացաւ Կոստանդնուպոլսոյ Նիկողայոս պատրիարքէն (մականոնաւոր միսթիկ): Պատրիարքը, Հայոց, վրաց և Աղուանից երկիրներուն վրայ ճշնշող դժբախտութիւններէն խորագէտ զգ. ծուած, փրկութեան համար անհրաժեշտ կը նկատէր որ այս երկիրներուն իշխաններուն միջև համաձայնութիւն մը կնքուէր: Ուստի կը յորդորէր կաթողիկոսը ամէն ջանք ի գործ դնել, որպէսզի անոնք նորէն զիրար հասկնային: Իրենց չի վայելեր, կ'ըսէր Պատրիարքը, մնալ «վայոնի գոռոցութեան

մէջ, զիրար սպաննելու համար: Պէտք է զիրենք հրաւիրել որ մարդկային բանականութեան և քրիստոնէական հանդարտութեան համաձայն գործեն» (էջ 267):

Պատրիարքը կաթողիկոսին կ'ըսէր նաև թէ միեւնոյն ժամանակ կը գրէր Ատրնբրսեհ կուրապաղատին և Ափխազիոյ աւագին, խրատելով զանոնք որ հետեւին կաթողիկոսին յորդորներուն և համբերաշխ ապրին իրարու և Հայոց ու Աղուանից իշխաններուն հետ: Պէտք է այս երկիրները միացնել, կ'ըսէր, ամբարիշտ թշնամիին՝ Ապուս Սաճի որդւոյն դէմ մարտնչելու համար, և ամէնէն աւելի կաթողիկոսին վրայ կը ծանրանայ ամէն միջոց ի գործ դնել և մեծերուն վնասակար հակառակութեան, վերջ տալ Երբ անոնց միջև համաձայնութիւն գոյանայ, կայսրը, պատրիարքին խորհուրդին հետեւելով, բանակ մը պիտի ղրկէ, որուն պիտի միանան կուրապաղատը, Ափխազիոյ աւագը և Հայոց իշխաններն ու մեծամեծները, և հասարակաց ուժերով պիտի յաղթուի թշնամին» (էջ 268):

Կաթողիկոսը անմիջապէս գործի ձեռնարկեց պատրիարքին պատգամը գործադրելու համար: Սկսաւ Ատրնբրսեհը կուրապաղատէն և զայն հրաւիրեց աշխատիլ ցանկալի համաձայնութիւնը հաստատելու համար: Յետոյ, կ'ըսէ կաթողիկոսը, լսելով թէ Ինչ տըրամալից տառապանքներ ու ամպրոպներ տեղացած էին Տիրոջ ժողովուրդին վրայ, խորագէտ սգացի և աչքերէս արցունքի նեղեղներ յօսեցան: «Յիշեցի այն տառապալից օրը, ուր իմ երկրէս բաժնուեցայ, և այս յիշատակը ցանցի մը պէս սիրտս սեղմեց: Տկարացած ուժերս քիչ մը կազդուրելով Տարօնի

ճամբան բռնեցի: Հոն իմ վիշտերուս միտիթարութիւնը գտայ ազգականներուս, իշխաններուն և ժողովուրդին քով և հողիս բացուեցաւ» (էջ 269-270):

Եռեսուֆի բանտին մէջ անցուցած օրերուն յիշատակը այնքան ցաւազին, տպաւորութիւն մը թողած էր իր վրայ, որ կաթողիկոսը չէր կրնար Հայաստան վերադառնալու որոշում տալ: Պիտի նախընտրէր Ատրնեբսէի քով մնալ, եթէ Նիկողայոս պատրիարքին կողմէ իրեն տրուած պաշտօնը զինքը չստիպէր Տարօն երթալ:

Տարօնի իշխան Գրիգորի քով հասած ատեն, կաթողիկոսը լսեց թէ էմիր Եռեսուֆ, որ Դուռին հաստատուած էր, նոր զոհեր կը փնտռէր: Իր զէնքերը դարձուցած էր վասպուրականի Գազիկին զէմ, որուն օգնութեամբ կործանած էր Սմբատը: Մոկաց և Կորդուաց անմատչելի լեռները Գազիկի ապստամբարան մը կ'ընծայէին: Իր եղբայրը Գուրգէն և փեսան՝ Սմբատ Սիւնի, որ իր քով ապաստանած էին Սմբատի մարտիրոսութենէն ի վեր, իրեն կ'օգնէին էմիրին զէմ:

Շապուհի որդին Աշոտ, որ Աշոտ Թագաւորին զարմիկն էր, Եռեսուֆի հետ կը գտնուէր. իր դիրքը շատ փափուկ էր: Մէկ կողմէ կը ջանար էմիրին հետ իր բարեկամութիւնը չվտանգել և մյուս կողմէ չէր ուզեր իր հայրենիքին զէմ չզործելու պարտականութիւնը ստնակոխ ընել: Իսկ Աշոտ Թագաւոր հաստատ կը մնար և կ'արժանանար ամենուն հիացումին՝ մահմետական, վրացի և զուգարացի ասպատակներուն զէմ իր խիզախ արշաւանքներուն և յանգուզն սխրագործութիւններուն համար: Այնքան

ալ դիւրին գործ չէր կիրքեղուտ արեկոծեալ ծովը հանդարտեցնել, ինչպէս կը կարծէր կոստանդնուպոլսոյ պատրիարքը, և բնականոն կեանքը վերահաստատել, առանց հեղիտակաւոր միջամտութեան մը: Կաթողիկոսը հասկցաւ այս պարզան, քանի որ նամակ մը ուղղեց կայսեր: Անշուշտ այս նամակը չգրեց առանց Գրիգոր իշխանին թելադրութեան, որուն հետն էր այն ատեն:

Կաթողիկոսին նամակը, որ պահուած է իր պատմութեան մէջ, խմբագրուած է այն երկայնաբան ոճով որ յատուկ է իրեն: Երկու կէտեր մասնաւոր ուշադրութեան արժանի են տնոր մէջ: Նախ կը նկարագրէ երկրին ողբալի վիճակը, հետեւանք անհաւատներուն աւերիչ արշաւներուն և փառատենչ իշխաններուն անհամաձայնութեանց, կը հաստատէ եղբրական մահը «բոլորից արեւելեայցս գլխաւոր» Սմբատի, որ «ասքանազեան ազգին» Հայոց անվրդով կեանք մը ապահոված էր (էջ 276):

Յետոյ, կաթողիկոսը կայսրէն կը խնդրէ «ձեռք բարձրացնել թշնամիին ամբարտաւանութեան զէմ, մինչև որ սպառի, փրկելու համար անոր ժառանգութիւնը և իր ամբողջ ոյժով լեցնելու համար Աստուծոյ մեծմայելչութեան տաճարը,

որ գերեալ է և աշխարհի արքայութեան բոլորն ձեռքը մնացած է:» «Հալածեցէք չար գազանները, կը գօչէ կաթողիկոսը, յափշտակիչ գայլերը, ասպրատմբ հեթանոսները, վայրենի բարբարոսները, նուաճեցէք այն երկիրները զոր ի սկզբունէ պահած էիք ձեր քաղցըր և ողորմալից օրէնքներուն շնորհիւ: Թօթափեցէք մեզ է այս հողը, որուն մէջ միւրյնուած են մեր թիկունքները,

մեր վիզէն քակեցէք այն լուծը, որ այս բանակային ձեռքին մէջ մեզ սպաննելու չափ ծանրացած է» (էջ 280):

Կայսրութեան հանդէպ իր անձնուիրութիւնը աւելի եւս ցոյց տալու համար, մեր պատմագիրը կը յայտարարէ թէ պիտի փափաքէր անձամբ այցելել կայսեր իր մայրաքաղաքին մէջ, ինչպէս որ իր երազն է երկար տոնէն ի վեր, թէ և անոր իրականացումը աննպաստ պարսպաներու բերմամբ կարելի չէր եղած: Նոյնիսկ իր երազը շատ աւելի մեծ էր: Պիտի ուզէր կայսերական վեհափառութեան հովանիին տակ հաստատուիլ, ինչ որ կը նշանակէ թէ պատրաստ էր կաթողիկոսական աթոռը փոխադրել բիզանդական Հայաստան:

Այսպէս պիտի ազատէինք կը շարունակէ կաթողիկոսը, իսմայէլացւոց հալածանքէն, և ձեր թեւերուն հովանիին տակ ինքզինքն իսկ ստարեալ սպանովութեան մէջ գգաւով, պիտի արածէինք Աստուծոյ այն հօտը որ մեզի յանձնուած է, և մըշտընջենաւորապէս պիտի աղօթէինք Աստուծոյ ինքնակալ և տիեզերաքարոզ կայսրերուն խաղաղութեան, ապահովութեան և բարեհաստատութեան համար: Զեր օգնութեամբ, փառքով և շնորհքով պիտի կարենայինք հայ ժողովուրդը պատրաստել որ նախ Աստուծոյ հասելի ըլլայ և ապա, Աստուծոյ կամքով, ձեզի: Զեր գահուն փառքին քով բուն մը պէտք է որ յայտնի ըլլայ. երբ ես, հօտիս խոնարհ հովիւրը, յետ զօրափառ սուրբ նշանին հովանիին և ինքնակալ վեհապետներուն տակ հաստատուիմ, իմ հօտս և կղերս — Ժառանգութիւն Քրիստոսէ — իմ շաւիղիս պիտի հետեւին աւելի փութեամբ և պիտի գան արածիլ ձեր տիեզերական արօտավայրին բանական

Հոռմէական կայսրութեան, ինչպէս Իտալիան և համայն սիան» (էջ 282—283):

Այն գաղափարները, կաթողիկոսը կ'արտայայտէ նամակին մէջ, քրիստոնէական կայսրութեան անձուէր հոգւոր պետի մը յատուկ անձնական և մասնաւոր գաղափարն են: Երկրին բուն ամբերը անշուշտ այս գաղափարներուն համար չէին: Անոնք ալ կայրութեան համար համակրութիւններ ունէին և պատրաստ էին անոր հետ գործակցելու բայց չէին ուզեր իրենց անկխութիւնը կորոնցնել կայսր

թեան հպատակելով, և միանալ «կայսերական արօտավայր ոչխարներուն»: Բայց կը թուէր Հայաստանեայց Եկեղեցւոյ պետը այդքան հեռուները չէր կրթար, և այս խիզախ բացատրութիւններով միայն թրիստոնեայ կայսեր պաշտպանութիւնը խնդրել կ'ուզէր Պիտի տեսնենք որ շատ չանցաւ պիտի հրաժարի «կայսրը տեսնելու իր երազէն» այն պահուիսկ ուր այս երազին իրագործուածը իրմէ կախում ունէր:

Կայսրը կաթողիկոսին նամակէն տեղեկանալով Հայաստանի անցողարձներուն, անմիջապէս պաշտօն յանձնեց թէոթորոս Վասիլիկոս (Վասիլիքոս) անուն մէկու մը Հայաստան երթալ կաթողիկոսը և Աշոտ թագաւորը Պոլիս բերելու համար: Դեսպանը կաթողիկոսը գտաւ Տարօնի մէջ, ուր կը գտնուէր տակաւին Գրիգոր Եշխանին քով: Կաթողիկոսը ընդունեց կայսեր հրաւերը և թէոքորոսը Աշոտ թագաւորին քով զրկեց: Աշոտ Պոլիս մեկնեցաւ: «Իր ուղեւորութեան ընթացքին, կ'ըսէ մեր պատմագիրը, Աշոտ ամէն տեղ շատ հիւրամեծարութիւն գտաւ, իրեն ընծայուեցան արքայական պատիւներ

ՍԼԿ  
3831

բուր արն իջեւաններուն մէջ  
ուրկէ անցաւ Երբ մայրաքա-  
ղաք հասաւ, ընդունուեցաւ կայ-  
սեր կողմէ բարձրաստիճան պաշ-  
տօնակալի մը պէս, իրեն ընծայ-  
ւեցաւ մեծապէս պատ լարեր  
տեղ մը: Աշոտ ստացաւ փառ-  
քի փարթամութիւն ո՛չ թէ ու-  
րիչ տիտղոսակիրներու պէս,  
այլ իբրեւ թագաւորն բողոքը,  
զոր կայսրը կը ներկայացնէր  
իբրեւ թէ արդէն իր պոշտպան-  
եալը ըլլար, և կը հրահանգէր  
թագաւորելու արուեստին մէջ  
(1) Չայն պարզապէս կը կոչէր  
մարտիրոսին զաւակը և իր սի-  
րելի որդին. ա՛նոր տուաւ ծի-  
րանի կրելու արտօնութիւն,  
երեւելի ոսկեհիւս հանգերձներ,  
ոսկետուն քողեր, մէջքը անցուց  
թանկագին քսրերով ընդելուզ-  
ւած գօտի մը: Եւ այս՝ ո՛չ թէ  
մէկ, այլ քանի մը անգամ:

Նուէր ստացաւ նաեւ սրավար  
և անիպարանոց երիվարներ  
«գեղեցիկ զինուք և զարդուք»,  
և իրեն համար պատրաստեցին  
բազմաթիւ բաժակներ և սպաս-  
ներ, ինչպէս և ոսկեղէն և ար-  
ծաթեղէն առարկաներ: Մեծ  
պատիւներ ընծայուեցան նաեւ

(1) Նախագասուրիներ բա-  
ւական տարած է: Պատիւր ի՞նչ  
բանի մէջ կը կայանայ, արժա-  
յական արուեստ ուսանելու՞ն  
թէ կայսերական շահանդեսե-  
րուն ներկայ գտնուելուն մէջ:  
«Մերայ ապա ի հանդիպումն  
մեծի կայսերն: Եւ անդ առ ի  
նմանէն մեծավայելուչ գահին  
սլափու առեալ նաև զամենայն  
զահեբեցս քնկալեալ զփառաց  
փարթամութիւն ոչ իբրեւ զայս  
նման պատուաւորս, այլ իբրեւ  
զբազաւորագուն բողոքը՝ գրեթէ  
քնդ իւրով իսկ կայսր գնա հա-  
րայարմար ցուցանէր եւ բազաւո-  
րական հրահանգաց հանդիսին  
նոխացուցանէր»: էջ 285):

այն նախարարներուն զոր Աշոտ  
իրեն հետ տարած էր. շատ հոռոզ  
(յուսն. բողոք) և առատաձեռն  
առճիկներ յատկացուեցան անոնց  
մինչև որ Աշոտ իր երկիրը վե-  
րադարձաւ» (էջ 285—286):

Կաթողիկոսը ճամբայ ելած  
էր Պոլիս երթալու համար, բայց  
երբ Տարօնէն Դերջան հասաւ,  
միտքը փոխեց և, հակառակ կայ-  
սեր կրկնակի պահանջման, հրա-  
ժարեցաւ ուղեւորութիւնը շա-  
րունակելէ: Ինչպէս որ կը բա-  
ցատրէ ինք, յանիրաւի Քաղկե-  
դոնականներուն համակիր նը-  
կատուելու վախը զինքը արգի-  
լեց կատարելէ այս ճամբորդու-  
ղութիւնը, որ կրնար տկարա-  
միտները գայթակղեցնել: Այսու  
հանդերձ կաթողիկոսը յառաջա-  
ցաւ մինչև Եկեղեցաց գաւա-  
ռը, անշուշտ Պոլիս երթալու  
համար: Յայտնի կ'երևայ որ  
չէր կրնար վճռական որոշում  
մը տալ: Այս ուղեւորութիւնը  
բացատրելու համար կ'ըսէ թէ  
Ս. Գրիգոր Լուսաւորիչի սրբա-  
գործած վայրերը տեսնել կը  
փափաքէր: Կաթողիկոսը յու-  
զումով այցելեց Հայաստանեայց  
Եկեղեցւոյ հիմնադրին այրը,  
աղբիւրը, պարտէզը, ոստ մը  
կտրեց այն ծառէն զոր Լուսա-  
ւորէչ անձամբ անկած էր, և  
այդ գաւառին վանքերուն մէջ  
մնաց շուրջ ինը ամիս, կ'երե-  
ւայ թէ սպասելով որ Աշոտ Պո-  
լիսին վերադառնայ: Աւելի քան  
հաւանական է որ այս վանքե-  
րուն վանականներուն ազդեցու-  
թեան տակ կաթողիկոսը հրա-  
ժարեցաւ կայսեր այցելելու  
որոշումէն:

Այս միջոցներուն, Եոստուֆ  
Վասպուրականի Գագիկին դէմ  
ստուար ուժերով կը կռուէր:  
Միջատի եղբրական վախճանը  
այնքան հրահանգիչ դաս մըն էր  
որ Գագիկ չէր կրնար դուռն  
ծռել նենգամիտ էմիրին առջև,  
որ իրմէ օգտուած էր Հայոց  
թագաւորին դէմ և հիմա ալ  
իրեն դէմ ելած էր: Եոստուֆի

ուսմին յարձակումները ետ  
մղուեցան: Էմիրը, զայրացած,  
Գազիկի հողերուն վրայ խոյա-  
ցաւ, բայց չհամարձակեցաւ  
զայն հարածել լեռներուն մէջ,  
ուր Գազիկ քաշուած էր, և ետ  
դարձաւ առանց յաջողութեան:  
Գազիկ իր մայրաքաղաքը վե-  
րադարձաւ, պատրաստութեանց  
ձեռնարկեց Էմիրին նոր ծրա-  
դիրներուն գէժ դնելու համար,  
և այս նպատակով ապահովեց  
Ատոմ Անձեւացի և Գրիգոր  
Մոկացի իշխաններուն աջակ-  
ցութիւնը:

Այս եղելութիւններուն<sup>9</sup>  
լուրը Աշոտի ականջը հասաւ  
Պոլսոյ մէջ, Աշոտ մեկնեցաւ  
Պոլիսէն: Կայսրը իրեն տուաւ  
սպաներ և զօրք: Եռսուֆ, որ  
իր քով կը պահէր միւս Աշոտը  
— թագաւորին զարմիրը — փու-  
թաց զայն թագաւոր պսակել և  
Դուին շրկել, որպէսզի արքա-  
յական իշխանութիւնը առնէ  
Աշոտի ձեռքէն: Էմիրին նեն-  
գամտութիւնը աւելի զօրաւոր  
եղաւ քան երկու իշխաննե-  
րուն խոհեմութիւնը: Քաղա-  
քային պատերազմը անգամ մը  
եւս երկիրը խռովեց: Սիւնեաց  
Սմբատ իշխանը, որ Գազիկի  
քով ապաստան սծ էր, վերա-  
դարձաւ Աշոտի կողմը անցնե-  
լու համար: Այս ժիջոյին կո-  
թողիկոսն ալ վերադարձաւ Ե-  
կեղեաց զաւառէն, երկու թա-  
գաւորներուն հրաւերին վրայ:  
Շնորհիւ այն հեղինակութեան,  
զոր կը վայելէր երկուքին քով,  
կաթողիկոսը կրցաւ զանոնք  
հաշտեցնել:

Յովհաննէս կաթողիկոս Դեր-  
ջան և Եկեղեաց զաւառը զա-  
ցած էր երբ Աշոտ Պոլիս կը  
մեկնէր: Դերջանի մէջ մէկ և  
Եկեղեաց զաւառին մէջ ինը  
ամիս մնացած և չուրջ տասը  
ամիս վերջ վերադարձած էր  
Աշոտի քով, որ Պոլիսէն կու-  
գար: Աշոտ անշուշտ այնքան  
ատեն Պոլիս մնացած էր որքան  
կաթողիկոսը Դերջան և Եկեղ-

եաց զաւառը: Եթէ Աշոտ, ինչ-  
պէս որ տեսանք, 914ի Սեպ-  
տեմբերէն առաջ Պոլիս կը  
գտնուէր, իր վերադարձը,  
տասը ամիս ետքը, յաջորդ  
տարուան (915) ամրան սկիզբը  
կ'իյնար:

Սիւնեաց Սմբատ իշխանը  
վասպուրականէն Աշոտի քով  
եկաւ: Օրբէլեա ի Պասմուքեան  
մէջ (Գլ. 48) պահուած հիմնա-  
գիր մը կը հաստատէ թէ Սմբատ  
իր հողերուն մէջ կը գտնուէր  
Հայոց 364, այսինքն Գ. ի 915  
Ապրիլ—916 Ապրիլ թուակա-  
նին, Հոն գացած էր Աշոտի  
քովէն, ինչ որ Աշոտի վերա-  
դարձը կը դնէ 915ին:

Աշոտի ընկերացան կայսե-  
րական զօրքեր, որոնց շնորհիւ  
յաջողեցաւ իր իշխանութիւնը  
ամրագրել: Բիւզանդացիները  
այս մասին չեն խօսիր, իսկ  
արաբական աղբիւրները կը վը-  
կայեն թէ Հիճրէթի 303 (17  
Յուլիս 915 — 4 Յուլիս 916)  
թիւին, բիւզանդական բանակը  
Մարաշի, Սամսոնի և Հիսն  
Մանսուրի կողմերը ասպատա-  
կութիւն մը կատարեց, աւե-  
րեց երկիրը և 50.000 զերի  
առաւ: Մարաշի շրջանին մէջ  
ասպատակութիւնը կը վարէր  
հայազգի Մլին (Լիւկանդոսի  
Մելիտաք) (1): Շատ հաւանա-  
կան է որ այս արշաւանքնե-  
րուն ատեն բիւզանդական բա-  
նակէն ջոկատ մը Աշոտ իշխա-  
նը իր երկիրը առաջնորդեց:  
Այս վարկածը պիտի հաստատէր  
Աշոտի վերադարձին թուականը  
(915ի աւտոք):

Սմբատ Սիւնիի երեք եղ-  
բայրները՝ Սահակ, Բաբգէն և  
Վասակ՝ Սմբատի հետ անոր  
երկիրը վերադարձան նոյն տա-  
րին՝ 915ին, Այն ատեն Եռսուֆ  
ազատ արձակեց Սմբատի և Սա-  
հակի կէները, որոնք իր քով  
գեբի էին Երնջակի բերդին զը-  
րաւուսէն ի վեր, որ տեղի ու-  
նեցած էր Սմբատի մահէն թիչ

(1) Weil, II, p. 936:

վերջ, Գերինները երկու տարի  
բանտը մնացած էին, որով  
չորջ 913ին գերի ինկած ըլ-  
լալու են: Մտքատ սպաննուե-

ցու անոնց դերուհենէն քիչ  
առաջ, ինչ որ մեզ կը տանի  
913ի սկիզբը կամ 912ի վերջը:  
Այս պարագան սլ կը հաստատե  
թէ այն թուականը, զոր սը-  
ւինք Մտքատի մահուան համար,  
ճիշդ է:

Այս ամէնը նպատաւոր  
չեն Ասողիկի ժամանակագրու-  
թեան, որուն համաձայն Սըմ-  
բատի մահը պատահած է 915ին  
կամ աւելի ճիշդը 914ին, որմէ  
ետք եօթը տարուան անտերըն-  
ջութեան շրջան մը տիրած է:  
Աշոտ գահ կը բարձրանայ 921ին  
և կ'իշխէ մինչև 929: Այս ժա-  
մանակագրութիւնը մեծ զար-  
մանք կը պատճառէ, որովհետև  
Մտքատի և Աշոտի իշխանու-  
թեան համար Ասողիկ Յովհան-  
նէս կաթողիկոսէն տարբեր աղ-  
բիւր մը չէ ունեցած աչքի  
առջև: Ո՛ւրկէ առած է ուրեմն  
եօթը տարուան անտերջու-  
թեան շրջանին մասին իր տե-  
ղեկութիւնը: Այս տեղեկու-  
թիւնը առնչութիւն չունի արդ-  
եօք Յովհաննէս կաթողիկոսի  
Պատմութեան այն հատուածին  
հետ, ուր այս վերջինը կ'ողբայ  
այն թշուառութիւնները որ եօ-  
թը տարի տեւեցին և զինքը  
ստիպեցին որ պանդխտի: Յով-  
հաննէս կաթողիկոս այս եօթը  
տարուան շրջանը կը հաշուէ  
Եռնուֆի բանտէն փախչելէն  
մինչև Եկեղեցեաց գաւառը Ա-  
շոտի քով վերադառնալը 915-  
916ին:

Կը թուի որ Ասողիկ Յով-  
հաննէս կաթողիկոսի այս հա-  
ւածին իմաստը լաւ չէ հասկցած:  
Նսխ սխալած է Եռնուֆի գա-  
լուն թուականը զնելով 907ին  
և հեռանալուն թուականը՝  
914ին: Եռնուֆ շատ աւելի  
երկար ատեն մնացած է Հայաս-  
տանի մէջ, 901էն մինչև 919

և 922էն մինչև 926: Ասողիկ  
կ'ըսէ. «Էմիր Եռնուֆ, եօթը  
տարի Հայաստան մնալով, մեր  
ժողովուրդը կոտորեց սուրով,  
սովով և գերութեամբ»: Սա-  
կայն ըստ Յովհաննէս կաթո-  
ղիկոսի, ո՛չ թէ Եռնուֆի հե-  
ռացումն է որ վերջ դրած է է-  
միրին հարստահարութեանց, այլ  
Աշոտի վերադարձը կայսեր քո-  
վէն: Իր սխալը ուղղելու հա-  
մար, Ասողիկ ենթադրութիւն  
մը կ'ընէ, որ նոյնպէս որոշ է:  
Յովհաննէս կաթողիկոս, Մտքա-  
տի վախճանը պատմելէ ետք,  
կը յիշէ այն թշուառութիւնը  
որ եօթը տարի տեւեցին: Կ'ե-  
րեւայ թէ Ասողիկ, այս տողե-  
րը կարդալով, հետեցուցեր է  
թէ եօթը տարուան սկիզբը  
պէտք է հաշուել Մտքատի մահ-  
ւան թուականէն սկսեալ, և այս  
կերպով Աշոտի գահակալութեան  
տարին 921ին դերեր է (914+7=  
921): Այս սխալը դիւրաւ կը  
բացատրուի, որովհետև ճիշդ  
այդ տարին է որ Եռնուֆի յա-  
ջորդը, Էմիր Ապուզ, Աշոտի  
տուաւ Եռնուֆ (արքայից ար-  
քայ) շնորհալից տիտղոսը: Հա-  
յոց թագաւորը այսպէս ճանչ-  
ցուցաւ Խալիֆային կողմէ:  
Թերեւս Ասողիկ այս թուակա-  
նը Աշոտի իշխանութեան իրա-  
կան սկիզբը նկատած է: Ամէն  
պարագայի մէջ, իր ժամանա-  
կագրութիւնը կամայական է և  
անընդունելի: Անոր փոխարէն  
պէտք է ընդունիլ ժամանակա-  
կից պատմագիր Յովհաննէս կա-  
թողիկոսի ժամանակագրու-  
թիւնը:

Բ.

Երկար մակդիրը Աշոտի արուած է իր «քաջապինդ արուածին» համար (Ասողիկ, Գ. ԳԼ. 6): Աշոտ հօրը ժառանգը պահպանելու համար ստիպուեցաւ անդադար պատերազմիլ արտաքին և ներքին թշնամիներուն դէմ, պայքարիլ իր գարձակին՝ Եղևուֆի պաշտպանեացին վտանգաւոր թշնամու թեան դէմ, և զօպիլ իր անհանդարտ վաստիներուն փառասիրութիւնները: Վասակ և Աշոտ Գնդունի եղբայրները, որ Սմբատ թագաւորէն ստացած էին Շամշուլուի բերքը (Տաշիրի մէջ) մերժեցին Աշոտի հնազանդիլ: Անոնց դէմ առաջին արշաւանք մը ձախողեցաւ: Աշոտ ստիպուեցաւ Աղւանից երկրին մէջ զինակից մը փնտռել, Աղուանից իշխան Սահակ Սեւաստայի աղջկան հետ ահուանանալով: Իր հարսնիքին ատեն, Եղևուֆ անոր շրկեց արքայական թագ և թանկագին նուէրներ, հանդերձներ և երիվարներ, և նոյն իսկ անոր արամադրութեան տակ դրաւ մահմետական ձիաւորներու ջոկատ մը: Թէ ինչո՞ւ Եղևուֆ յանկարծ իր քաղաքականութիւնը փոխեց Աշոտին կատմամբ, պիտի տեսնենք քիչ մը անդին: Հակառակ Եղևուֆի ընթացքին, իր զինակիցը՝ հակարքայ Աշոտ, որ Գուսին հաստատուած էր, շարունակեց իր թշնամութիւնը: Աշոտ Գուսինի առջև հասաւ այն օգնական զօրքով, զոր իր աները տուած էր իրեն: Հակարքան զայն ստիպեց հեռանալ: Աշոտ իր բարեկամին՝ վրաց Գուրգէն իշխանին քով գնաց և Գուսին վերադար

ձաւ նոր ուժերով, իր հակառակորդին դէմ: Այս անգամ Յովհաննէս կաթողիկոս միջամտեց և յաջողեցաւ երկուքը հաշտեցնել, առանց կռիւի: Աշոտ նորէն վերադարձաւ իր աներոջ՝ Սահակ Սեւաստայի քով, որուն օգնութեանը կը կարօտէր զգաստու թեան հրաւիրելու համար ուրիշ վասալ մը՝ Ուտի գաւառին գոռոզ իշխանը՝ Մովսէս, որ ապստամբած էր թագաւորին դէմ, թէև Աշոտ զինքը իշխան կարգած էր այս գաւառին «ճիւղադարձ» ցեղախումբերուն: Մովսէս շախմատուեցաւ և խստորէն պատժուեցաւ: Աշոտ խարել տուաւ անոր աչքերը:

Աշոտ, յաղթանակով վերադարձաւ իր երկիրը՝ Շիրակ: Հոն ուրիշ անակեկալ մը կը սպասէր իրեն: Եղբայրը՝ Աբաս, որ ամուսնացած էր վրաց Գուրգէն իշխանին աղջկան հետ, այդ իշխանին հետ իրեն դէմ դաւ մը կը պատրաստէր, որուն հոգին կը թուէ եղած ըլլալ իր հակառակորդը՝ հակարքան Աշոտ: Գեղարքունեաց գաւառին իշխանը՝ Վասակ Աշոտի քով փութացաւ ի նշան հաւատարմութեան, բայց ամբաստանուեցաւ թէ ինք ալ դաւադիրներուն հետ կը գործակցէր, որովհետև նամակ մը ստացած էր հակարքայ Աշոտէն և Աբասի աներ

(1) Գուրգէնէն: Աշոտ զայն կալանաւորեց և կայան բերդին մէջ բանտարկեց:

Այս ատեններն է որ Եղևուֆի յաջորդ կարգուեցաւ նոր կառավարիչ մը, որ Յարգինի կը կոչուէր և Խալիֆային կողմէ թագ մը բերած էր Գագիկ Արծրունիին զլուխը գնելու համար, մեծ դժգոհութիւն պատճառելով Եղևուֆի, որ Գագիկ կը յիշուէր թշնամի մը կը նկատէր:

(1) Յովհաննէս կաթողիկոս, էջ 305: «Հակառայ Աոս եւ Գուրգէն՝ իր աներ» ուղղել «Եւ Գուրգէն՝ իր եղբոր աներ» (աներոյ եղբաւր իւրոյ):

Տնարդինի կառավարիչ ան-  
ւանու մը կը բացատրէ թէ ո-  
րո՛ւն դրողւմովը տեղի կ'ունե-  
նային այս բոլոր ղէպերը, ո-  
րոնց շարքը կ'է աւարտում:

Սողոմոն քննելով և գրգռու-  
թիւններով լեցուն միջավայրի  
մը մէջ ոչինչ հաստատուն է,  
ո՛չ բարեկամութիւնը և ոչ ալ  
հաւատարմութիւնը: Աշոտի ա-  
ները՝ Սահակ Սեւադա իշխանը  
զոր Աշոտ իր գլխաւոր նեցուկը  
կը նկատէր, թագաւորին գա-  
ւաճանելու կարգը իրեն հասած  
համարեց: Արիւնահեղ բախում  
մը անխուսափելի էր առանց ա-  
ւագսնիին միջամտութեան, որ  
յաջողեցաւ փետային և աներոջ  
միջեւ խախտած վստահութիւնը  
վերահաստատել:

Աշոտ թագաւոր շատ լու-  
զիտէր թէ այս բոլոր ապստամ-  
բութեանց պատճառը իր զար-  
միկն էր, որ կը ցանկար գահ  
բարձրանալ: Այս պատճառաւ  
յանկարծակի յարձակեցաւ անոր  
մայրաքաղաքին Գուրի վրայ,  
զոր գրաւեց: Անկէ յետոյ, վրաց  
Ատրնեբսեն թագաւորին քով  
գնաց և անոր հետ քալեց հա-  
կարքային կողմնակից Գուր-  
գէնին վրայ: Հակարքան Գուր-  
գէնին օգուտեան փութաց,  
ինչպէս նաև Աշոտի եղբայրը՝  
Աբաս: Երեք դաւադիրները,  
չհամարձակելով ճակատ տալ  
Աշոտ թագաւորին ղէմ, ան-  
մատչելի կիրճերու մէջ ապաս-  
տանեցան. բայց Աշոտ և Ատըր-  
նեբսեն հարսնելով զանոնք լս-  
տիպեցին որ հաշտութիւն խնդ-  
րեն, և խոստացան զարմանել  
իրենց պատճառած աւերները:

Աշոտի աներոջ նորէն ա-  
պստամբած ըլլալուն լուրը  
յաղթականներուն վստահու-  
թիւնը խանգարեց: Սահակ Ու-  
տի մտած էր, աւերած և գրա-  
ւած՝ Զորափորի և Կայեանի  
բերդերը, և Կայեանի մէջ բան-  
տարկուած վասակը ազատ ար-  
ձակած: Ապստամբը այրել տը-  
ւած էր հունձքը և ռիւք բրո-

նած էր Տաւուշի մօտ ձորի մը  
մէջ: Աշոտ թագաւոր Սահակի  
80.10ին ղէմ միայն 300 զինուոր  
ուներ: Ուստի առաջարկեց  
հաշտուիլ, պայմանաւ որ Սա-  
հակ գրաւած ամրոցները և տա-  
րուգրած ժողովուրդը վերա-  
դարձնէր: Սահակ, վստահ իր  
յաջողութեան, չթողուց որ Ա-  
շոտին շեփուկ վերադառնայ  
և անոր յայտարարեց թէ սու-  
րով պիտի պատասխանէր Աշո-  
տին: Աներոջը լրբութենէն  
զայրացած, Աշոտ այն ատեն  
երեւելի քաջադործութիւն մը  
կատարեց, որուն վրայ մեծ  
հիացումով կը խօսի Յովհաննէս  
Կաթողիկոս: Երկու հօրիւր  
հօգիով ինչպէս իր հակառակոր-  
դին 8000ին վայ և զանոնք  
փախուստի մատնեց: Սահակ և  
իր օրդին Գրիգոր գերի բըռ-  
նուեցան, և Աշոտ, քիչ մը  
ատեն վարանելէ ետք, հրամա-  
յեց անոնց աչքերը կուրցնել:  
Գարդմանի ամրոցը և պար-  
տուած իշխանին բոլոր հողերը  
Աշոտի ձեռքը անցան:

Սահակի պարտութենէն քիչ  
առաջ, ըստ մեր պատմաբանին,  
Եւուսուֆ իր վեհապետին ղէմ  
ապստամբեցաւ, մէկ կամ եր-  
կու անգամ պարտութեան մատ-  
նեց խալիֆային բանակը, բայց  
ի վերջոյ ջախջախուեցաւ և  
չղթայակապ խալիֆային քով  
տարուեցաւ:

Արաբական աղբիւրները կը  
հաստատեն հայ հեղինակին այս  
տեղեկութիւնը: Եւուսուֆ, իբր  
կառավարիչ Ատրպատականի,  
երբեք մեծ վստահութիւն չէր  
ներշնչած Պաղատաի: Ոչ ոք կը  
տարակուսէր թէ առիթ կը  
կը փնտէր անկախութիւն հրա-  
չակելու համար:

Հիճրէթի 299 պարին իսկ  
(29 Օգոստ. 911 — 18 Օգոստ.  
912), երբ խալիֆային բանակ-  
ները Գարմաթներուն ապստամ-  
բութիւնը զսպելու գործով ըզ-  
րաղած էին, Եւուսուֆ պաշտօ-  
նապէս դադարեցուց խալիֆային

վճարելի սովորական հարկերուն առաջումը:

Քսենի մը տարի ետք, Հիւն-բէթի 340 տարի (Տ Յուլիւս

916—24 Յունիս 917), Ազրպայ-ճանի էմիրը, հակառակ անօր որ Ռայի, Քաղուխնի, Ջինկանի և Ահարի կուսակալութեան պաշտօնն ալ իրեն յանձնուած էր, մերժեց հարկ վճարել, պատրուակելով թէ իր եկամուտները հաշիւ կը բաւէին իր կառավարութեան յանձնուած երկիրներուն ծախքերը հոգալու:

Հիւնբէթի 305 տարին (24 Յունիս 917 — 14 Յունիս 918), խալիֆան զօրք ղրկեց էմիրը խելքի բերելու համար: Առաջին յաջողութենէ մը ետք, Եոլսուֆ զգաց թէ դատը կորսընցուցած էր: Բանակցութեան մտաւ և առաջարկեց որ խաղաղութիւն շնորհուի իրեն, ամէն տարի 700.000 ոսկի վճարելու պայմանով: Պաղտատ մերժեց այս առաջարկները: Կռիւր վերսկսաւ և զօրավար Մուսնիս, 19 Յունիս 919ին, Եոլսուֆի վրայ յարձակեցաւ Արտիպիլի մօտ, յաղթեց անոր և զայն գերի վարեց:

Յաղթական Մուսնիսի վերադարձն ետք, Սպուք (Ըօբուք) անուն մէկը, որ Եոլսուֆի ազատագրուած գերիներէն էր, իր պեախն կողմնակիցները ժողովեց, վանեց խալիֆային զօրքերը, որոնց հրամանատարն էր Ուզայա (կամ Ապա) Ալլահ Պին Մուհամմատ ալ Տարի-գի(1):

Այս թանկագին տեղեկութեանց շնորհիւ, որ մասամբ ծանօթ են նաեւ Յովհաննէս կա-

թողիկոսին, կը դիւրանայ ըմբռնուածը այն դէպքերուն զօր պատմեցինք հայ պատմագրին հետեւելով, և կ'օգնեն մեզի որ անոնց ժամանակագրութիւնը պատրաստենք և անոնց պատճառները բացատրենք:

Եոլսուֆ խալիֆային հետ գժտուեցաւ 911ին: Նոյն տարին է որ յարձակեցաւ Մաքսուրի վրայ և զբաւեց կապոյտ Բերդը և գերեց թագաւորը: Էմիրը ճիշդատենը գտած էր: խալիֆան զբաղած էր ներքին դժուարութիւններով և, ինչպէս կը վկայէ Յովհաննէս կաթողիկոս, ի վիհակի չէր էմիրին ապստամբական փորձերը զսպելու:

Նոյն Եոլսուֆը երկար ատեն հակարքայ Աշոտը պաշապանելէ ետք, լքեց զայն և ճանչցաւ համանուն Աշոտ թագաւորը, անոր ղրկելով արքայական թագ: Պատճառ մը կայ այս դէպքը զնկելու այն ժամանակ երբ Եոլսուֆ գիտէր թէ խալիֆան իրեն շէմ զօրք կը ղրկէր, այսինքն 917ին: Պատերազմը սկսաւ և երկու տարի տեւեց (917—919): Արդ, այդ ատեն է որ Աշոտ թագաւոր ներքին դժուարութիւններուն դէմ պայքարիլ ստիպուած էր: Առաւել կամ նուազ յայտնի գիւնակցութիւն մը, որուն մաս կը կազմէին իր եղբայրը, զարմիկը, աները, բարեկամը և վասալները, իրեն դէմ գէնք կը բարձրացնէր: Յովհաննէս կաթողիկոս այս յանկարծական դիմաշրջութիւնը բացատրելու համար կ'ըսէ թէ նախանձի և փառասիրութեան աղիտալիկիրքերուն հետեւանքն էր: Բայց քաղաքական գործերու մէջ անձնական շարժառիթները, ինչ որ ալ ըլլան անոնց դերը, բաւական չեն բացատրելու համար ծագած պայքարներուն պատճառը:

ԵՆՈՒՆՔ ամենուն ատելու-  
թիւնը գորգած էր իրեն զէմ:  
Երկրին իշխաններէն ո՛չ մէկը  
միազէն չէր անցուցած իր ու-  
ժերը գործածել ԵՆՈՒՆՔի հա-  
կառակորդներուն զէմ: Նոյնիսկ  
հակարքան Աշոտ, որ անոր  
կարծեցեալ բարեկամն էր, միշտ  
խորշած էր անոր օգնելէ: Աշոտ  
թագաւոր սեղմեց այս մարդուն  
երկարած ձեռքը, այնպիսի պա-  
հու մը ուր խալիֆային զօրքե-  
րը անոր զէմ կը քալէին, և  
անոր յաջորդը, յանձին Ֆարի-  
գիի, արդէն ժամանած էր  
պաշտօնին գլուխը անցնելու  
համար (Ֆարիգի Յովհաննէս կա-  
թողիկոսի Ֆարգինին է): Ժիշդ  
ասանն էր ուրեմն ոճրագործ  
էմիրէն վրէժ լուծելու: Սիւն-  
եաց իշխանները, զորս այնքան  
տառապեցուցած էր, յարձակե-  
ցան անոր վրայ: Այս պարս-  
պաներու մէջ, Աշոտի դաշնակ-  
ցութիւնը իր հօրը սպաննիչին  
հետ երկրին վարիչներուն կող-  
մէ սուսուազն անգոտն՝ պիտի  
նկատուէր և կրնոր զինքը վար-  
կաբեկել: Իր եղբայրը, Աբաս,  
իր բարեկամը Գուրգէն ուրիշ-  
ներէն առաջ իրենց ցատումը  
յայտնեցին և միայն միւս Ա-  
շոտին, որ ամենուն համակրու-  
թիւնը շահած էր չար ԵՆՈՒՆ-  
Քին հետ իր յարաբերութիւն-  
ները խղամ ըլլալուն համար:  
Միւս իշխաններն այնոյն պատ-  
ճառով ապստամբեցան: Դիտելի  
է որ նոր էմիրը արքայական

թագ բերաւ ո՛չ թէ Աշոտի,  
այլ Գագիկ Արծրունիի համար:  
Շատ կարելի է որ ի՛նք իշխան-  
ները քաջայերած ըլլայ Աշոտի  
զէմ ելլելու:

919ին, ԵՆՈՒՆՔ, պարտը-  
ւած, դատապարտուեցաւ իր  
պարտութիւնը քաւել Պազու-  
սի խալիֆային բանախն մէջ:  
Իր տեղակալը Ապուք, անոր  
գրօը բարձրացուց և թերեւս

Աշոտի օգնութեամբ՝ վանեց Ալ-  
Ֆարիգին: Հետեւաբար արաբ  
էմիրը իր պաշտօնակիցը վար-  
ձատրեց օսնեօսն յաւակնոտ  
տիադասով: Հասարակաց կար-  
ծիքը ԵՆՈՒՆՔի գահակալին հետ  
այսպիսի գործակցութիւն մը  
բնաւ պատուաբեր չէր նկատեր  
Աշոտի համար: Մահակ Սաւա-  
տայի ապստամբութիւնը թերեւս  
բողոք մըն էր այդ գործակցու-  
թեան զէմ: Բայց աւելի ցու-  
ւալին կայ:

921ին բիւզանդական բա-  
նակը Հայաստան մտաւ և պա-  
շտրեց Գուրգէնը: Էմիր Ապուք,  
որ քաղաքը կը պաշտպանէր,  
դաշնակցած էր Աշոտ թագաւո-  
րին հետ: Օգնել մահմետա-  
կան իշխանին քրտսոնեայ կայ-  
սեր զէմ Աշոտի ժողովրդակա-  
նութիւնը աւելցնելու բնոյթը  
ուսնեցող քաղաքականութիւն  
մը չէր: Յովհաննէս կաթողիկոս  
լռելեայն անցած է թէ՛ Գուրգէ-  
նի պաշարման և թէ՛ Աշոտի  
մասնակցութեան վրայէն, թա-  
գաւորին անհաճոյ բան մը չը-  
գրելու համար: Բայց կը պատ-  
մէ թէ Ուստի իշխանը Ամրամ,  
որ իր Ֆիզիքական ոյժին համար  
Յլսկ յորջորջուած էր, մտածեց  
«երկրին տիրող հպատակութիւ-  
նը թողուլ և կամովին ընդու-  
նիլ կապադովկիոյ իշխանաց  
իշխան Գուրգէնի օտար լուծը,  
նոյն իսկ իրեն ենթակայ իշ-  
խանները կը հրաւիրէր միանալ  
նոյն նպատակով ապստամբու-  
թիւն մը պատրաստելու հա-  
մար» (էջ 320-321): Ամրամ իր  
ընտանիքը Տաւուշ բերդը փո-  
խողոնց, որպէսզի կարենայ  
աւելի ազատ գործել:

Կապադովկիոյ իշխանաց  
իշխանը ուրիշ մէկը չէ բայց  
եթէ համբաւաւոր Յովհաննէս  
Գուրգուացը (Գուրգուս), որ  
անձնապահ զօրքերու հրամա-  
նատարի (սոստրիֆ sk աֆոլի)  
հանգամանքով բիւզանդական

բանակը առաջնորդած էր Գուգի-  
նի ղէմ: Բիւզանդացի զօրավա-  
րին յիշատակութիւնը ապացոյց  
մըն է թէ իրապէս գոյութիւն  
ունեցած է Գուգիի պաշարում  
մը, և թէ այս պաշարումը պէտք  
չէ շփոթել 927—928ի պաշար-  
ման հետ, զոր կը լիչեն արա-  
բական աղբիւրները: Կ'երեւայ  
թէ Ամրամ կ'ուզէր օգտուիլ  
բիւզանդական բանակին ներ-  
կայութիւնէն արար էմիրին վրէ-  
ժը լուծելու համար: Յովհան-  
նէս կաթողիկոս այս իշխանին  
մտադրութիւնը այլափոխած է  
անոր վերադրելով կապաղով-  
կիոյ զօրավարին հրամանին տակ  
անցնելու անհեթեթ մտածումը:

Աշոտ Ուտիի մէջ ապստամ-  
բին գէժ քաղեց: Իր կոտոր-  
թիւնը տագնապալից էր: Մի-  
նակ մնացած էր, ամսնքն լըջ-  
լալ, բացի քանի մը անարժէք  
մարզոցմէ:

Ստիպուած էր երթալ օգ-  
նութիւն փնտռել հեռաւոր  
Ափխազիոյ մէջ, իր ստացած  
զօրքերով, որին յարձակեցաւ  
Ահրամի վրայ: Այս վերջինը  
լեռներուն մէջ պահու ընկաւ:  
Աշոտ զայն հետապնդելու ատեն  
ինկաւ մացառախիտ ճսխճա-  
խուտի մը մէջ, ուրկէ չկրցաւ  
դուրս ելլել: Իր զինուորները,  
յուստմատ, սուսնց ուտեստի և  
ըմպելի ջուրի, թշնամիին հետ  
բանակցութեան մասն Աշոտը  
յանձնելու համար: Թագաւորը  
գաւազրութեան տեղեկանալով,  
հաւաքեց անոնք որ իւրն հա-  
ւատարիմ մնացած էին և ար-  
տակարգ քաջութեամբ մը յա-  
ջողեցաւ զիշեր ատեն անցնիլ  
թշնամի գիծերէն և փախաւ մօ-  
տակայ կաքաւաքար բերդը:

Այս ատենէն սկսեալ բախ-  
տը լըջց Աշոտը: Յովհաննէս  
կաթողիկոս յուսահատութեան  
մէջ կը փնտռէ ասոր պատճա-  
ռը: Երևի կը թուի թէ, կ'ըսէ,  
իր ընդոթին ողջախառնութիւնը  
տեղի առած էր չոր և անմա-

ըուր զգացման մը և հեռացած  
էր աստուածպաշտութեան քաղ-  
ցրութենէն, փարիսեցուց պէս  
ախարտական կամք մը ունե-  
ցած էր: Այս պատճառաւ կոր-  
որնցուց նամենուն համակրու-  
թիւնը և ղէպի անկում դիմեց  
առանց իր փրկութեան կատա-  
րը հասնելու» (էջ 323—324):

Պատմագիրը չէ ուզած որոշ  
կերպով ըսել ինչ որ կ'ուզէր  
ըսել և մանաւանդ փաստերով  
հաստատել զայն: Աշոտ կը պար-  
սաւուր արաբակ անուղղութեան  
հետեւելուն համար, ինչ որ  
գարշելի էր մեր հեղինակին:

Սակայն Աշոտի քողաքա-  
կանութիւնը այնքան ալ պար-  
սուելի պիտի չերեւայ, ինչպէս  
ցոյց պիտի տան հետագայ ղէպ-  
քերը:

Հիճրէթի 310 տարի (1  
Մայիս 922—21 Ապրիլ 923),  
Եուսուֆ վերագտաւ իր ազա-  
տութիւնը և իր նախկին պաշ-  
տօնը: Այն միւսնոյն Մուշիսը  
(Յովհաննէս կաթողիկոսի Մո-  
նոսը), որ զայն զերի վարած էր,  
բարեխօսեց խալիֆային և բան-  
տէն ազատ արձակել տուաւ  
զայն: Եուսուֆ Ատրպատական  
մեկնեցաւ ճամբուն վրայ ի զուր  
փորձեց բռնել վասպուրականի  
թագաւոր Գագիկը, որուն գէժ  
վրէժով լեցուած էր միշտ  
ի վերջոյ, անոր առաջարկեց  
հաշտութիւն կնքել:

Աշոտ գրաւոր ապահովութիւն  
խնդրեց էմիրէն, խոստանալով  
փոխարէն թանկարժէք նուէր-  
ներ առլ էմիրը, մոխուսդ  
իմամներուն աղղեցութեան տակ  
Եկե լեցիին ղէժ ելաւ և իր կա-  
ռավարութիւնը անպատուեց  
անլուր խժգժութիւններով: Իր  
զօրքերը կողոպտեցին Այրիվան-  
քը և յետոյ Բիւրականի ղէժ  
գարձան: Կաթողիկոսը Բագա-  
ւան քաջուեցաւ Աշոտի քով,  
որ թագաւորին զարմիկն էր:  
Բայց Բիւրականի բնակիչները,

կղերական թէ աշխարհական, կորովի դիմադրութիւն մը ըլին քանի մը զօրականներու առաջնորդութեամբ, որ իրեն օգնութեան փութացած էին: Բիւրականի պաշտպանութիւնը 200 հոգիի կորուստ պատճառեց: Բիւրական գրաւուեցաւ 10 Անկան 372ին, որ կը համապատասխանէ 15 Դեկտեմբեր 923ին (1): Կաթողիկոսը այս գոյժը լսեց Գէորգ անուն սարկաւազէ մը, որ յաջողած էր փախչիլ (էջ 350):

Երևուեց Նասրը Ատրպատական կանչեց: Անոր յաջորդեց Պշիր (Բըշր) անուն անձ մը: Այս էմիրը իր խժոժութիւններով իր նախորդէն վար չմնաց բնաւ: Աշոտ թագաւոր, զոր հանգիստ ձգած էր Նասր, յանկարծ յարձակման ենթարկուեցաւ Պշիրի կողմէ: Այս յարձակումը տեղի ունեցաւ երբ Աշոտ Սեւան կը գտնուէր: Իր զօրավարը Գէորգ յարձակումը ետ մղեց: Պշիր Դուին վերադարձաւ, բայց, շատ չանցած, նորէն Աշոտի վրայ քայլեց: Յալթըւած, քաշուեցաւ և յարձակեցաւ Գեղայի կամ Քեղայի բերդին վրայ, որ Դուինի և Գառնիի միջեւ կը գտնուէր (2): Գէորգ զօրավար անգամ մը եւս պարտութեան մատնեց զայն և վանեց: Այդ առիթները Նասր Ատրպատականէն վերադարձաւ: Երևուեցի կողմէ գտնուած էր Ռայը գրաւելու համար, որ ըՍպուքի մահէն ետք Սամանեաններու ձեռքը անցած էր, որոնցմէ Երևուեց գրաւած էր զայն նախապէս: Երևուեց մեծ դժ-

ւարութիւն չկրեց վանելու համար Անմէա Պին Ալի Սալուքը, որ կը կառավարէր յանուն Սամանեաններուն, և Ռայը տուաւ իր ազատագրեալ գերիին՝ Մուֆլիհի: Բայց ետքը հեռացուց զայն և Ռայը իրեն ենթարկեց Հիճրէթի 313 տարին (28 Մարտ 925—19 Մարտ 926)(3): Յաջորդ տարին, Երևուեց պաշտանակ եղաւ և Գարմաթներուն դէմ կռուելու համար Պասրա զրկուեցաւ: Գարմաթներուն պետը՝ Սիւլէյման յաղթեց անոր Հիճրէթի 10 Շաուալ 315ին (9 Դեկտեմբեր 927), զայն գերի վարեց և քիչ ետքը սպաննեց (4):

Յովհաննէս Կաթողիկոս չի յիշատակեր Երևուեցի մեկնումը, անշուշտ չգիտնալուն համար, բայց Նասրի վերադարձին ծանօթ է: Նասր Հայաստան կը գտնուէր 923 Դեկտեմբերին: Ռայի մէջ Երևուեցի օգնելու համար իր մեկնումը, ինչպէս նաեւ Հայաստան իր վերադարձ: տեղի ունեցած ըլլալու են 924ին (5): Ասկէ կը հետեւի որ Յովհաննէս Կաթողիկոս իր պատմութիւնը մինչեւ 925 հասցուցած է:

Աշոտի թագաւորութեան պատմութիւնը աւարտելու համար, ինչեցնենք որ, ըստ արաբական աղբիւրներու, Հիճրէթի

(3) Weil, II, 621-624:

(4) Weil, II, 607-609:

(5) Յովհաննէս Կաթողիկոս (էջ 360) կ'ըսէ թէ երբ Նասր եկաւ, Քեղայի բնակիչները բերդը պարպեցին, որպէսզի արիւն չհոսի, եւ թէ Նասր «յե երկեամ մի աւուրց, իմացեալ զբախտանալ ամրոցին անսի, յիճն գրաւէ:» Ասկէ չի նշուակուի թէ էմիրը ամրոցին օրեց անոր պարպումէն երկու տարի ետք, այլ Պշիրի պաշարումէն երկու տարի ետք:

(1) Տպագրին մեջ ՅԼԲ (332) ինչ որ բացալայս սխալ մըն է, ՅԼԳ եւ ՅՂԳ տառերուն օփոփոքներէն ծագած:

(2) Ներկայիս կը կոչուի Քելուայ, Իմերզեկ գիւղին մօտ (Գարեգին Արք. Յովսէփեան, Խաղբակեանք կամ Պառչեանք, Ա. էջ 61-65):

315 տարին (8 Մարտ 927—25 Փետրուար 928), Գուրգուս զօրավարը, մեծ բանակի մը գլուխը անցած, քալեց Դուրին քաղաքին վրայ: Նսար էլ Սուպքի (Սպուք) հոն կը գտնուէր և քաղաքը պաշտպանեց: Զօրավարը իրեն հետ ունէր մանգազաներ, քարարձակներ(6) և նութարձակ մեքենայ մը, որ մէկ հարուածով տասներկու հոգի սպաննեց: Մահճատական զինուոր մը նետով սպաննեց այն մարդը որ մեքենան կը վարէր: Զօրը կռիւը կը վարէր քաղաքին և իր բանակին վերեւը գահու մը վրայ նստած: Բիւզանդացիները յաջողեցան քաղաք մտնել, բայց բնակիչները յարձակեցան անոնց վրայ և վանեցին զանոնք: 10,000 հոգի սպաննեցին (7):

Այս առթիւ, ո՛չ Աշոտի խօսքը կայ, ո՛չ ալ, քաղաքին պաշտպանութեան համար, էմիրին օգնութիւն ղրկած ըլլալուն խօսքը: Այս պաշարումէն տարբեր է ուրեմն 921ի պաշարումը:

Աշոտի թագաւորութիւնը, վերջ ի վերջոյ, այնքան ալ դժբախտ չեղաւ որ ժամանակակից պատմագիր Յովհաննէս կաթողիկոսին յոռետեսութիւնը արդարանայ: Իբր պատմագիր, Յովհաննէս կաթողիկոս կասկած չկայ որ ճշմարտապատում է և լաւատեղեակ, բայց իբր ազգին հոգեւոր պետը, անոր դժբախտութիւններէն չափազանց ազդուած է և հետեւարար շատ հակամէտ չափազանցութեանց:

(6) Կը կարծեմ քէ այս է Testudine բառից իմաստը, (Մ. Թ.): Այս բառը չկայ Լիբուէի եւ ուրիշ բառարաններու մէջ, բայց կայ լատին բառը, որ մօտաւորապէս նոյն իմաստ ունի: (Մ. Թ.)

(7) Իպցի էլ Արքե, Ը, էջ 129-130:

Հայաստան, իր իշխանապետութիւններով, մաս կը կտրուէր Խալիֆային այն վարչական մեծ միութեան, որ Ատորպատական կամ Ազարոյաճան անունը կը կրէր: Հայ իշխանները չէին ուզեր հնազանդիլ Ասորպատականի էմիրին և կը ձգտէին անկէ ձերբազատուիլ և անմիջական կերպով իսկ կախում ունենալ Պաղատա խալիֆայութենէն: Հայ իշխանապետութիւնները տարեկան գուժար մը կը վճարէին իբր վասալութեան հարկ: Ատորպատականի էմիրները իշխանապետութեանց վճարել կրցածէն կամ վճարել ուզածէն աւելին կը պահանջէին շատ անգամ, ինչ որ յաճախ տեղի կուտար վճարու: Ասկախութիւնը և միւս առանձնաշնորհները, զոր կը վայելէին հայ իշխանները, խընդրոյ առարկայ չէին, բացի այն

պարագայէն երբ անոնք դաւաճանէին կամ դէպի Բիւզանդիոն շատ զգալի հակում մը ցոյց տային:

Աւելորդ է ըսել թէ արաբական քաղաքականութիւնը կը ջանար ամէն միջոց ի գործ դրնել քաջալիբրու համար երկրին վարիչներուն միջեւ խռովութիւնները և անհամաձայնութիւնները, իր տիրապետութիւնը ապահովելու համար:

Ներքին պատերազմները, որ խոռովեցին Աշոտի թագաւորութիւնը, մասնաւոր նկարագիր մը ունէին, զոր վերը բացատրեցինք: Չէր է աւելցնել թէ ատոնց պատասխանատուութիւնը կը ծանրանայ Աշոտի վրայ: Մեր պատմագիրը գոռոզ կ'անուանէ զայն: Աշոտ կայսերական արքունիքը գտնուած ատեն, ծանօթացած էր ինքնակալ իշխանութեան և կայսրութեան մէջ իշխանութեան կեղ-

րոնացման: Կ'երեւայ թէ այս  
աւարտաւանն իշխանը կ'ե-  
րազէր իր իշխանութիւնը զօ-  
րացնել ի վնաս իր նախարար-  
ներուն: Իր լայն առումով նա-  
խարարական վարչածեւը, դա-  
րերէ ի վեր, Հայաստանի քա-  
ղաքական և ընկերային կեանքին  
հիմը կը կազմէր: Այդքան հը-  
զօրապէս սմբացած դրութեան  
մը դէս՝ ամէն փորձ առաջուրնէ  
դատապարտուած էր ձախողե-  
լու և կը ձգտէր արքայական  
իշխանութիւնը տկարացնե-  
լու քան թէ զայն զօրացնելու:  
Քաղաքական իմաստութիւնը կը  
հրամայէր աշխատիլ միութեան  
և ո՛չ թէ նախարարներուն կոր-  
ծանման համար:

Թարգմ. ՀԱՅԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ  
(ՎԵՐՁ)



FL0596111




ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ



" le thé qui ranime "



Մ Դ Ն Ս  
Ն Ի Յ Ի Մ Ե Ն Ե



S.A.S.

ԳԻՆԸ

ԱԼԿ

3831

